

տաստանին սխալմունքը շտկելու կանոնները գործածելու ջանալը: Բայց աս բանս ալ որչափ դժուար, չըսեմ թէ անհնարին բան է. եթէ այսպէս դժուար չըլլար, անիրաւ մարդիկ և անիրաւութիւնը գլխովին կը հալածուէին ամէն աշխարհէս. և ոչ ոք յանձն կ'առնէր անիրաւութիւն ետեւէ ըլլալ. որովհետեւ կը գիտնար թէ անանկով ուրիշի վնաս մը ընել չկարենալէն զատ, ինքն ալ վերջապէս պիտի հալածուի ու դատապարտուի ամենէն. և այնպէսով խաղաղութիւնը կը տիրէր աշխարհիս վրայ:

Ուստի վերջընենք խօսքերնուս յայտնելով զայս անատելի ճշմարտութիւնը՝ թէ ազգի մը, ընկերութեան մը և գերդաստանի մը մէջ պատահած ամէն չարեաց, խռովութեանց, շփոթութեանց և աշխարհիս տակն ու վրայ ըլլալուն սկզբնական պատճառն է՝ մարդկային մտաց ծուռ դատաստանի տէր ըլլալը, մարդուս դատաստանին լստուծոյ դատաստանէն տարբեր ըլլալը. որուն բողոքովին շտկուիլը մարդկային կարողութիւն զուրս, լստուծոյ միայն հնարաւոր է:

Հ. Գ. Մ.

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ծ Ո Ւ Թ Ի Ի Ն

Քերթոյական մահ .

ԲԱՆԱՍՏԵՂԾ մարդու մը համար իրաւամբ ըսուեր է, թէ միայնութիւն չկայ, ամէն բան իրեն համար լեզու ունին, ամէն բան կը խօսին ու կը լսեն: Բնարը որ ասոնց շունչ ու լեզու կուտայ՝ իրեն մէկ հատիկ ընկերն է. ամէն առթի մէջ անբաժան. ուրախութեանցը խնդակից ու տրտմութեանցը սփոփանք: Լ'ու բանաստեղծի մը վարքը. կը տեսնես որ քաշած վշտերուն ու թաղծութեանցը մէջն ալ՝ բոլորովին անմխիթար մնացած չէ, ու կենացը դառնութիւնները կը քաղցրացնէ: Բանաստեղծներուն վերջին շունչն ալ բանաստեղծութիւնն եղած է. մահը շրթանցը վրայ նստած ատենն ալ՝ դեռ քերթողական տողերով կը թրթռայ: Բսածիս ստուգութեանը վրայ գքեզ համոզելու համար՝ քանի մը օրինակներ բերեմ հին ու նոր պատմիչներու մէջ հանդիպած, ոմանց խօսքերն ալ դնելով:

Լ'գրիանոս կայսրը (ծն. 76 մ. 117) մեռնելու ատեն իր հոգւոյն հետ փառաւոր դիմառնութիւն մը ըրաւ, որուն Փոփ անգղիացի բանաստեղծը այնչափ հաւանած էր՝ որ բերան սորվեր էր, ու աղուոր թարգմանութիւն մ'ալ ըրաւ:

Սուկանոս լատին քերթողը (38-65)՝ Վերոնի հրամանաւ երակները ծակած՝ արիւնը վազելու ատեն, մեռնելու մօտ իր Փարսաղէան դիւցազներգութեանէն յարմար եկած կտոր մը կ'արտասանէր, որուն մէջ կարծես թէ իր այս ողորմելի մահը գուշակելով գրեր էր:

Երկուսի մահ մը ունեցաւ նաև Պետրոնիոս բղեաշխ քերթողը՝ նոյն անգութ բռնաւորին հրամանաւը:

Փաթրի գաղղիացին մահուան դուռը հասած՝ այլբանական տեսիլ մը շարադրեց: Տե՛ղարոյ (1602-1673) երկար ատեն քնարը անաստուածութեան նուիրելէն վերջը, մահուան անկողնին վրայ՝ ուր ճշմարտութիւնը բացայայտ կ'երևայ մարդուս, այս սքանչելի զգլական նուագը շինեց:

Ուղիղ են, Տէր, և ճշմարիտ են դատաստանք քո Աստուած .

Այլ դու քաւիչ գոլ ախորժես քան դատաւոր մահացուաց .

Սակայն եղե՛ն անօրինիս այնքան շեղի ալ բարդ 'ի բարդ՝

Զի ինձ ներել արգարութեամբ՝ քում բարութեանդ ոչ է մարթ :

Այո՛, այո՛, ընձնահանգէտ չարիքս իմ ոչ առնեն թոյլ
 Ամենակալ ձեռինդ այլ ինչ, բայց պատուհաս յիս հեղուլ .
 Երանութեանս իմում գառնան փառք և պատիւ քո ընդդէմ,
 Աղորմութիւնդ իսկ քո սպասէ զի ես իսպառ կորիցեմ :
 Կատարեսցին յիս կամքքոյն , զի փառքդ ըզնոյն պահանջեն .
 Մի յարասառուս իմ ողորմիր աղբերացեալ ուղիօրէն .
 Արոտա՛, հար զիս շանթընկէց , որ ընդդէմ քո առի զէն .
 Երկրպագեմ ՚ի կորընչէն իմում ձեռին քո վրիժակ .
 Այլ զոր յիս կէտ հարկանիցեն ահեղ շանթից քոց սլաքք
 Ար Յիսուսին քո յարենէ չիցէ ծածկեալ այն համակ :

Սէրման զաղղիացի օրիորդը (1642-1662) որ շատ անուն հանած էր իր լատիններէն ու գաղղիարէն շինած ոտանաւորներուն համար , զարմանալի արիութեամբ ծանր հիւանդութեան մը համբերեց , ու վերջի շունչը հասած ատեն՝ իր մահուանը վրայ լատիններէն աղուոր տաղ մ'ալ շինեց :

Ղէրուանդէս սպանեօլ մեծանուն վիպասանը (1549) վերջին օծումը ընդունելէն ետև՝ իր Բերսիլէս անունով վիպին ընծայականը շարադրեց , ու անմիջապէս մեռաւ :

Ռոսքոմոն , Ռուլլըր , Չօսըր , Ռիթ , Լէմ քերթողները բանաստեղծական տաղեր շարադրելով , կամ Վ իրգիլիոսի և Ռրատիոսի հատուածները արտասանելով՝ մեռած են :

Սոնդրովի դուքսը (1612-1650) որ աներկիւղ քաջասրտութեանը հետ քերթողական խանդն ալ կը լծորդէր , մեծ հաւատարմութեամբ Վարդոս Ա Լ'նգղիոյ թագաւորը պաշտպանելէն ետև , երբ քրոմուէլեանց ձեռքը մատնուեցաւ , լըսեց իր դատակնիքը՝ որ ողջ ողջ չորս կտոր ըլլուի , ու չորս քաղքներու դռներէն կախուի . « Լը ցաւիմ , պատասխանեց կտրիճ զօրապետը , որ միայն չորս կտոր պիտի ըլլամ , կը փափաքէի որ Վըրովիոյ ամէն քաղքներուն դռներէն անդամներս կարենային կախուիլ , յիշատակ հաւատարիմ տիրասիրութեանս » : Ռ անդամներուն պատրուտելուն ու ոսկրներուն ճարձատելուն ատեն՝ ինքը անխուով արիութեամբ իր մահուանը վրայ երգ մը շինեց վերի ըսած իմաստովը :

Փիլիպպոս Սթրոցցի (1488-1538) հայրենասէր քերթողը՝ Փլորենտեան յազատութիւն հանելէն վերջը , երբ մատնութեամբ որ ձեռք ընկաւ , ալ ինքզինքը անարժան համարեցաւ կենաց , քաշեց սուրը ու զարկաւ սրտին . բայց որովհետև մահը կը դանդաղէր , դուրս հանեց սուրը , ու գունդագունդ վազած արեանը մէջ թաթխելով թրին ծայրը՝ ահաւոր տողերով վրէժխնդրութեան նուագ մը գրեց պատին վրայ , ու ետևէն աւելցուց Վ իրգիլիոսի աս խօսքն ալ

Յոսկերոուոյ աստի մերմէ ամբարձիր
 Տիւրականի աղին զաւակ վրէժխնդիր 1 :

Բայց որչափ սարսափելի եղաւ ասոր մահը՝ այնչափ ալ սրտաշարժ է Սեթաս թագիոյինը . խաղաղ անկողնի մը մէջ , արքայութեան ու հանդերձեալ փառաց և երջանկութեան վրայ կը մտածէր , ու քերթողօրէն կը խօսէր . իսկ երբ սուրք թողակն ալ ընդունեցաւ՝ ինքնիրմէ դուրս ելած , աչուրները արցունքով լցուած , դարձաւ առ Լ'ստուած ու սկսաւ ոտանաւոր աղօթք մը ընել՝ սրտաշարժ ու քերթողական .

1 Ենէակ . Դ . 641-2 .

Ըջթոյգ, Տէր, քեզ ձօնեմ զՈրդի,
 Որ 'ի սիրոյն գրբաւական
 Իջեալ 'ի գոյզն կերպարան
 Ո՛հ, 'ի մեր սիրտ տաղաւարի :
 Աղէ 'ի նա հայեսջիր, Տէր,
 Հայեաց, ապա թէ անգորով
 Յիս թէ կարես տկնարկելով
 Մի ըզմեզս իմ անտես առներ :

Վասնորինակ մահ մ'ալ ունեցաւ Վլովիչթոք մեծահամբաւ գերմանացի դիւ-
 ցազներգուն : Ա՛րջի շունչերը հասած ատենը՝ սկսաւ հանգիստ սրտով մը իր
 Մէտեական քերթուածոյն մէջէն երկայն կտոր մը արտասանել, որուն մէջ Ս'արե-
 մայ (Ս'արթայի ու Վ աղարու քրոջը) մահը, կամ արդարոյ մը մահը սքանչեղի
 կերպով կը նկարագրէ . իրաւցընէ կարծես թէ իր ապագայ մահուն տեսարանը ստու-
 բազրած էր հոն տեղս : Վոյն նկարագիրը յուղարկաւորութեան ատենն ալ իր
 ծանօթները լալով վրան կարդացին, իբրև արժանաւորագոյններբող այնպիսի մեծ
 քերթողի մը :

Վիլպերի մահն ալ շատ սրտաշարժ է (1751-1780) . քսանուինը տարուան
 երիտասարդ մը հազիւ թէ կենաց ասպարիզին մէջ մտած՝ ինքզինքը ծայրը հա-
 սած գտաւ . կրօնից յիշատակներն՝ իր մոլորեալ սիրտը երկինք ուղղեցին . ու
 հետեւեալ գեղեցիկ սաղմոսանուագ տաղը առ Վստուած մատուցանելով՝ վերջին
 շունչը կ'աւանդէր .

Ես առ Աստուած անմեղութեան ըզսիրտ մերկեալ կարգացի .
 Եւ յարաստուս իմ հայեցաւ զըջական .
 Բուժեաց ըղեսայթս իմ 'ի մըսաց, եդ զօրութիւն 'ի սրտի,
 'Նեղեալքն 'ի վիշտս որդիք նորին են համայն :
 Թշնամիք իմ գոռ 'ի զայրոյթ ծաղր արձակեալ դառնագին
 Մեռցի, գոչեն, և փառքն 'ի հետ իւր անշուք .
 Այլ յանվրդով յիմ սիրտ յայնժամ Տէր բարբառէր սիրային .
 Ատելութիւն նոցա՝ տըւեալ քեզ նեցուկ :
 Ի մոլեգին նոցուն 'ի հուր քո խոկ վառին սիրելիք,
 Միամտութեան խարդաւանեալ 'ի պատիր .
 Որում ըզհաց գու ջամբեցեր, ըզհետ պնդի քո այժմիկ
 Քոյդ 'ի վաճառ տալ ըզկառափ վշտակիր .
 Այլ Տէր ըզթոյգ լըսէ հառաչ, Տէր՝ յոր ըզքեզ վերբերեն
 Անկեղծաւոր սրտիդ տաքնապք զըջածին .
 Տէր որ ներէ գըթասիրել ընդ բնութիւն մարդկեղէն
 Այն ինչ 'ի վիշտս իւր ապիկար ընկճեսցին :
 Քեզ 'ի թիկունս զարգարութիւն և ըզգորով գըթասեր
 Հանգերձելում զարթուցանէ անաչառ .
 Երկարածիք նոքին 'ի իոյլ քոյդ ըզպատիւ վաղամեռ
 Գերափայլեալ հանցեն 'ի վեր լուսավառ :
 Զանուն քո սուրբ օրհնեցից, Տէր, զի վերագարձ հաճեցար
 Զանմեղութեան ինձ պարգևել սուրբ հըրձուանս,
 Որ և յաճին իմ ոսկերաց հովանացեալ թևապար
 Իջես հըսկել առ մահահոտն իմ պատանս :
 Յառօրէից սուղ 'ի կոչունս մի ևեթ օր բազմական ,

Եւ արդ , աւանդ , ահա երթամ մեռանել .
 Մեռանիմ ես , և յամբաքայլ յոր մերձենամ գերեզման՝
 Ո՛հ , չքայցե որ արտասուս արկանել :
 Ողջոյն ձեզ դաշտք ծաղկազարդեալ , ողջոյն հովիտք սիրասուն ,
 Ողջոյն և ձեզ սաղարթագեղ ծառատունկ .
 Երկին մարդկան ածեալ խորան , սքանչելի՛ գու բնութիւն
 Վերջին , ո՛հ , ձեզ գոչեմ անձկաւ , ողջ լերուք :
 Իցիւ յերկար ձերդ 'ի տեսիլ իմ բարեկամք վայելեալ
 Որոց արդ ծանր զողջոյն լսել իմ յեօին ,
 Լքցեալ աւուրբք կատարեսցին , և 'ի մահուն՝ արտասուեալ ,
 Եւ մտերիմ ձեռք կափուսցեն զաչս նոցին :

Ըստ սրտաուուչ տողերը լսելէն վերջը , ուրիշ տխուր տեսարանի մը անցնինք : Ընդրէաս Շէնիէ գաղղիացի քերթողը որ Վոստանդնուպոլիս ծնած է (1763) , Յեղափոխութեան դէմ գրածներուն համար 'ի մահ դատապարտուեր էր : Բան տին մէջ գտաւ Ռուչէ անունով ուրիշ բանաստեղծ բարեկամ մը , որուն բոլոր մտածութիւնը բանաստեղծութեան վրայ էր : Վիչ ատենէն որ կախաղան պիտի երթային , Շէնիէ անայլայլակ կեցած իր մահը կ'երգէր . այսպիսի ահաւոր ժաւանակ մը քերթողին ձայնը անյողղողգ մնաց , հաստատուն ու սրտաշարժ .

Զերդ ըզլերջին ճառագայթ , իբրև ըզիք զովարար
 Կենագործէ յարփւոյն 'ի մուսս անգ ըզիւ ,
 Կազախանին առ ոտամբ վերագառնամ յիմ քընար
 Վերջին 'ի գոյն ձըգեալ զմատունս իմ խընդիւ :
 Մինչև ժամուն յիւրն 'ի հիւ չըջանակեալ պարարեր
 Շողողենին 'ի ցուցակի յոսից ճեմ՝
 Ըզվածանեկին սահմանեալ կոխելով բայլս 'ի գեգեր
 Ըզկայ առցէ զոտս առ 'ի գանգրս վըսեմ ,
 Զարտանամբքս , ո՛ գիտէ , նիրհ ծանրացի մշտաբուն .
 Մինչև վերջին անցեալ տողիս ըզմեծ կէս ,
 Կամ չև տաղիս յիւրն 'ի կէտ իցէ հասեալ վաղագոյն ,
 Ի սոյն իցէ թերևս որմունս արխրատես
 Մահուն գուշակ գառնաբեր սեաւ ըստուերացն այցելու
 Ի մուլեգին կարապետեալ ամբոխէ
 Ազամըջին ըզսոյն յարկ անուամբ իմով լընուցու ,

Սէյ մ'ալ յարձրկեցան դահիճները , կապեցին բանաստեղծները ու մահաբեր սայլին վրայ դրած զիրենք կախաղան կը տանէին : Շէնիէ՝ թէպէտ անկատար մնաց շինած տաղը , սակայն խանդը մահուան մօտալուտ վախէն չշիջաւ . ճամբան երկու քերթողքն ալ քաջալերութեան տաղեր կ'երգէին ու Ռասինի Անդրոմա սղբերգութեանը առջի տեսիլը ձևացուցին : Հասան մահուան տեղը . մեռան զուարթութեամբ :

Ըսոյց այս տեղս ազգայնոց սիրտը անշուշտ տխուր յիշատակ մը կը զարթնու . ամենուն միտքը կը թռչի այն ազնուազարմ Պատանուոյն վրայ՝ որ անուշահոտ ծաղկի մը պէս յանկարծ մահուան տարաժամ խոփին տակ խամրեցաւ : Ըսիկայ էր շատահանձարն Սանուկ Պէյ Ըստուածատուրեան , որ մահուան անկողնին վրայ աչքը յաւիտենականութեան դարձուցած , սրտաուուչ ու գեղեցկահիւս տա-

ղով մը աշխարհիս ու իր ամէն ակնկալութեանցը՝ կենացը գարնան ատենը հըրաժեշտի ողջոյնը կու տար :

Ո՞ր զգայուն սիրտ կրնայ կարգալ այն սրտաշարժ ու փափուկ տողերը , առանց կտրիճ՝ Պատանւոյն յիշատակը տխուր սրտով մը ցօղելու . ո՞ր հայրենասէրը չցաւակցիր հայրենեաց՝ այսպիսի հանձարէ մը տարաժամ զրկուելուն :

Իսկ եթէ այն իշխանական տնէն ելլենք , ու երթանք Պոլսոյ տխուր բանտերէն մէկը , հոն ալ կը տեսնենք ու կը լսենք ուրիշ իշխանազուն քաջասիրտ դիւցազնի մը արձագանքը , որ իր դեռաբոյս պատանեկութեան ժամանակը , աւելի կ'ուզէր իր եղբարցն ու ազգականացը մահակից ըլլալ , քան թէ անոնց անիրաւ դատապարտութե՛ն ժամանակը՝ ինքը միայն անմեղ արձկուիլ . որով և այն տխուր բանտէն դժկամակութեամբ ու այսպիսի սրտաշարժ հառաչանօք կը բաժնուէր .

1820

Ո՞վ բանտ ահարկու՝ մի ևս պարծիր ,
 Եթէ ամէն մարդ՝ քեզմէ վախցուցիր ,
 Եկայ աներկիւզ՝ ըզքեզ խնդրելով ,
 Կերթամ կոր տրտում՝ աչքըս արցունքով :

Ինչո՞ւ բարկացար այդչափ իմ վրայ ,
 Թէ հոս անվախ գալ համարձակեցայ ,
 Մարդուէ զատուելուս շատ ուրախացայ ,
 'Նորէն տեսնելուս՝ չի լամ մի հիմա :

Եթէ կարծեցիր մեզ հոս տեսնելով ,
 Թէ անգութ թշնամին՝ ոխ ունենալով ,
 Անհամար չարիք մեզ հասցունելով ,
 Ըշմեզ հոս բերան չի կրսկրծալով :

Չէ , այլ փոխարէն է անհուն բարեաց ,
 Անթիւ պարգևաց , անգին շնորհաց ,
 Այս է հատուցում մարդկային բնութեան
 Լինել ապերախտ իւր բարերարաց :

Գիտէի ո՞վ բաղդ՝ թէ անհաստատ ես ,
 Տեղ մը չես հանգչիր թիթեռնիկի պէս ,
 Որ ծաղկէ ծաղիկ տերևէ տերև ,
 Միշտ տեղ կը փոխես ետևէ ետև :

Այլ չիյտէի թէ մահուանէ եւել ,
 Անգութ , կրնաս գուն չարութիւն ընել ,
 Կենացըս թելը չտալով կարել ,
 Ամէն օր նորէն կուզես մեռցընել :

Ո՞վ գու բանական՝ տգէտ քան զանբան ,
 Որ շատ մարդ կարծես՝ քեզի բարեկամ ,
 Ելիր հոս եկու՝ կիմանաս յայնժամ :

Լսոյչափ օրինակներ բաւական համարելով ըսածնուս ստուգութեանը , հոս խօսքերնուս վերջ կուտանք՝ զուարճութեան տեղ ընթերցողաց տխրութի չպատճառելու համար :